

# ՏԵՂԵԿԱԳԻՐ

**ԳԵՐ. Տ. ԿԻՒՐԵՎ. Ծ. ՎՐԴ. Ի.**

(ՇՈՐ. ՆԱԽԱԹԱՅԱ ԹԻՒԷՆ)

Իրանա-Հնդկաստանի թիմի վարչական իրաւասութեան տակ կը գտնուին, Աստրապատականի թիմէն դորս, ամրող իրանի, Հնդկաստանի, Պիրմանիոյ և Մալայան կղզիներու հայութիւնը, թուով աւելի քան չ5,000: Թեմը ներկայիս իր մէջ ունի 150 եկեղեցիներ և մատուռներ և 104 ծխատէր քահանաներ: Եկեղեցիներէն եւ մատուռներէն 13ը կը գտնուին Հնդկաստան, Պիրմանիա, Ալնկափոր և Զաւա, 13ը Նոր-Զուզա, 4ը Թէհրան, 10ը Իրանի միւս քաղաքներու, եւ մնացեալները գիւղերու մէջ: Վարչութիւնը կրօնականին մէջ կը գտնուի հնդկ քահանաներէ բաղկացած կրօնական Խորհուրդի մը ծեռքը, իսկ եկեղեցական, տնտեսական եւ ժողովրդականին մէջ Համայնական Խորհուրդներու և Եկեղեցեաց Հոգաբարձութեանց, որոնց անդամ կրնան ըլլալ նաեւ կղերականները:

Ներկայ կրօն. Խորհուրդի անդամներն են Տ. Կարապետ Աւ. Քհնյ. Թումիկինան, Տ. Վարդան Աւ. Քհնյ. Վարդանեան, Տ. Համբարձում Աւ. Քհնյ. Վարդանեան, Տ. Վահան Աւ. Քհնյ. Աղանեան եւ Տ. Տրդատ Խաչ. Քհնյ. Յովակիմեան: Ինծի շատ մօտէն ծանօթ չըրս Աւագ Քահանաները եւ անոնց անքաժան գործակից Տ. Գարեգին Աւ. Քհնյ. Կիրակոսեան, այժմ ի Կալկաթա, իրենց կոչումին եւ պաշտօնին զիտակից ու զարգացած եկեղեցականներ են եւ պատիւ կը բերեն Զուզայիցոց: Հինգնալ երկար տարիներ կրթական պաշտօն վարած են Զուզա եւ Հնդկաստան, եւ ներկայ սերունդի մեծ մասին ուսուցիչները եղած: Տ. Գարեգին Հայրը պարկերէն լեզուին տիրացած է եւ հնդինակն է Պարսկահայ Բառարանի մը, լոյս ընծայուած 1933ին: Տ. Տրդատ որ ծեռնադրուած է Կալկաթայի մէջ հոգելոյս Տ. Թորգում Ա. Պատրիարքէն անոր Հնդկաստանի նուիրակութեան ժամանակ, իր զնահատելի ու օգտակար օժանդակութիւններու մէջ եւ շատ մօտիկ են իրենց մայրենի եկեղեցին:

աւագ եղբայրներու աշխատանքին: Նոր-Զուզան ունի ուրիշ վեց քահանաներ եւս: Բայց այս տասներկուքը բաւական չնե Նոր-Զուզայի, Հնդկաստանի, Պիրմանիոյ, Ալնկափորի եւ ձաւայի համար: Այդ պատճառաւ, ինչպէս անցեալին մէջ, նոյնպէս եւ այժմ, քաց ծուխերը եւ պաշտօնները զաւառացի քահանաներու կը յանձնուին անշուշտ ի վսաս զիւզացիներու եկեղեցական եւ հոգեւոր կեանքին: Թեմը ունի երկու Համայնականներ, մին ի Նոր-Զուզա եւ միւսը ի Թէհրան, որոնք Կ'ընտրուին ժողովրդական ազատ քուէով եւ կը գործեն իրենց յատուկ կանոնադրութեամբ: Նոր-Զուզան, քացի Իրանա-Հընդկաստանի կրօնական Խորհուրդէն, ունի նաև հետեւեալ մարմինները. Հոգեւոր Դպրանոցի Վարչութիւն, ընդ նախազահութեամբ Դեր. Տ. Թէոդորոս Ծ. Վրդ. Խսահակեանի, որ յարմար ատիթի կը սպասէ յառաջիկային գործազրելու իր կազմած Ընծայարանի եւ Հոգեւոր Դպրանոցի ծրագիրը, Վարժարանաց Հոգաբարձութիւն, Յովակի Պողոսիաննեանի Սւանդի Յանձնախումք, Ա. Կատարինեան Որբանոցի վարչութիւն, Հ. Բ. Բ. Միութեան Մասնաժողով, Աղքատախնամ Միութիւն եւ մասնակի բարենպատակ փոքր միութիւններ: Կան մի քանի տուն Հայ Հոռմէադաւաններ եւ Յողոքականներ: Առաջները ունին եկեղեցի մը, վարժարան մը եւ վանք մը ուր կը բնակին դուրսէն եկող հայ եւ օտար վանականներ: Վերջինները, մի քանի անձեր միայն, անդամ են Անկիքան Եկեղեցւոյ եւ կ'աշխատին Տ. Ա. Տի Միսիոնարական հաստատութիւններու մէջ եւ շատ մօտիկ են իրենց մայրենի եկեղեցին:

Նոր-Զուզայի հրապոյը կը կազմեն եկեղեցինները, այժմ թուով 13 (իրբեմ 24), իրարմէ հազիւ քարընկէց մը հեռու: Սրտաքուստ արեւելեան, ներքուստ զուտ հայկական կառուցուածքով ու կազմով, իւրա-

քանչիւրը ունի իրեն յատուկ գեղեցկութիւն մը. իսկ վանքի Ամենափրկիչը եւ քիչ հեռու Մէդանի կամ Բեթղեհէմի կոչուած եկեղեցին մօտ իրեքարեան հնութեամբ եւ սուրբ-զրական հարիւրաւոր իւղաներկ որմանկար-ներով, ոսկեզօծ ծաղկանկարներով եւ զար-դանկար յախճապակիներով, զմայլելի գե-ղարուեստական կոթողներ են եւ փառքն ու պարձանքը Զուղայեցւոց եկեղեցափրու-թեան եւ կրօնական ջերմեռանդութեան: Եկեղեցիներու շուրջ կան ընդարձակ բակեր ու նրանցքներ մայրիներով զարդարուն: Քակերու մէջ կան, բացօդեայ պաշտամուն-քի համար, պատարագամատոյց սեղաններ՝ իրենց դասերով եւ ատեաններով, բակէն բամնուած սիրուն արագէսք վանդակապա-տերով եւ դուռներով: Բակերու շուրջ կան կոկիկ սրաններ եւ ուխտաւորաց խցիկներ եւ օթեւաններ: Երջանկայիշատակ Յովսէփ Պողոսիսաննեանի կտակով մշտնջնապէս ապահովուած է եկեղեցիներու նորոգու-թիւնն ու պահպանութիւնը: Այդ կտակի կանոններով կազմուած Յանձնաժողովը խնամքով կը կատարէ բոլոր նորոգու-թիւնները՝ հոգաբարձութիւններու օրինա-ւոր խնդրանքին վրայ:

Սո.օրեայ պաշտամունքները կանոնա-ւորապէս տեղի կունենան զիսաւոր թա-ղային եկեղեցիներու մէջ՝ դպրներու եւ պա-տանի փոխասացներու մասնակցութեամբ: Խրաբանչիւր թաղային եկեղեցի ունի իր դպրաց դասը, մեծ մասամբ ծայնաւոր օրի-որդներէ կազմուած, եւ անոնք են որ կը կատարեն Ս. Պատարագի երգեցողութիւն-ները երգեհոնի ընկերակցութեամբ իրենց սիրած եկմալեան եղանակով: Դպրաց դա-սերուն հոգածու էին բոլոր ծխատէք քա-հանաները եւ ի մասնաւորի Արժ. Տ. Համ-բարձուեմ Քննյ. Վարդաննեան, որ իր երա-ժշտական հմտութեան կը միացնէ իր ծայնի եւ ընաւորութեան կրկնակ անուշու-թիւնները եւ այդ կերպով եկեղեցական երաժշտութիւնը հրապուրիչ ու սիրելի կը դարձնէ նոր սիրունդին: Մասնաւոր գնա-հատութեան արժանի են Տէր Հօր կատա-րած աշխատանքները եկեղեցական երա-ժշտութեան մարզին մէջ: Դպրիներու շար-քին մէջ յիշատակութեան արժանի է Տէր Հօր եղբարը՝ Պ. Մարտիրոս Վարդաննեան, որ քառասուն տարիներ շարունակ իր ծայնի

անսպառ աղբիւրը, դեռ վճիտ, տրամադրած է Զուղայի եկեղեցիներուն, միւնցին ժա-մանակ պահպաններով եւ կինդանի պահնելով տեղւոյն հին եղանակները:

Չեր Ամենապատութեան Յունիս 23 թուակիր հնուազիրը ցրուեց Միջազետքի եւ Պաղեստինի ճանապարհներու անապահու-գութեան լուրերը: Ընդհատելով հոգեւոր զբաղուններս ծեռնարկեցի վերակարձիպատ-րաստութեանց, որոնք աւելի քան շաբաթ մը ատին եւ յարմար զնացքով մեկնեցայ դէպի Թէհրան, Իրաքեան վիզէ ստանալու համար: Նոր - Զուղայի մէջ ինծ ընծայուած ասպրն-ջականութեան համար մեծապէս երախտա-պարտ եմ Պատ. Կրօնական եւ Համայնա-կան Խորհուրդներուն, որոնց բարեացակա-մութեան շնորհի իմ այցելութիւնս կատար-եալ ուխտագնացութիւնս մը եղաւ փափարիս համածայն: Ընդհակալութեան պարտք կը զգամ բոլոր Զուղայիշեցիներուն առհասա-րակ, որոնք եկեղեցիներու մէջ, իրենց ըն-տանեկան անուշիկ յարկերուն տակ եւ ամէն տեղ ուր որ հանդիպեցան, իրենց սիրալիր ու անկեղծ վերաբերմունքով հոգեկան մխիթա-րութիւն պատճառեցին ինծ: Թէհրան հաս-նելով առաջին առթիւ կատարեցի տուած խոստում՝ պատարագեցի եւ քարոզեցի նոր եկեղեցւոյ կից մատուցին մէջ, ուր որ Գեր. Խաղ Սրբազն պատարագած էր: Քաղաքի մէջ կան երեք փոքր եկեղեցիներ, երբեմն հայոց ընակալայրերու կեդրոնական վայ-րերու մէջ, այժմ զբեթէ լքուած, քաղաքի կրած մեծ փոփոխութիւններուն հետևան-քով: Անոնք այժմ կը գտնուին արուար-ձաններուն մէջ, հետու հայոց նոր թաղա-մասերէն եւ ընակալայրերէն: Այս դժբախտ կացութիւնը դարձմանելու համար Թէհրա-նաբնակ Ս. Պատուամեծար Տիար Խոմանոս Եսայիան վեհանձնաբար յանձն առած է իր ծախքով կառուցանելու հայկական ոնույ մի սիրուն եկեղեցի կեզրոնական թաղի մը մէջ: Եկեղեցին պիտի կոչուի յանուն Ս. Աստուածածնի, ի յիշատակ իր հանգուցեալ եկեղեցաէր եւ բարեպաշտ մօր: Եկեղեցւոյ հիմնարկէրի արարուութիւնը կատարուած է ծեռամբ Ատրպատականի թիմի առաջնորդ Գեր. Տ. Ներսէս Սրբեալ. Մելիքթանզեանի, եւ չորս կողմի պատերը եւ ներքին սիրները ամբողջացած են արդէն: Թէհրանի հայու-թիւնը, որ Սատուծոյ Տան վայելչութեան

հաշակն ունի եւ կարօտը կը քաշէ, եւ կոմիտաս երգչախումբը, որ այնչափ մեծ փափաքներով եւ զոհաբերութիւններով կազմրած է, կը խամրի մատուռներուն մէջ, անհամբեր կը սպասեն Ս. Աստուածածնայ օժման եւ բացման արարողութեան, որպէսզի յատ այնու, ինչպէս Եկեղեցամիրաց Տիեզնաց Միութեան Նախազահութիւններու կ'արտայացէր, «ամէն Կիրակի եւ տօնական օր կանոնաւրապէս եւ արժանաւորապէս կատարուին աստուածային պաշտամունքները»։ Այս գեղեցիկ յոյսերը Ս. Աստուածածնայ նկատմամբ իրականանալէ յևոյ, Թէ հրանի 25,000 հայութիւնը գեռ պէտք պիտի ունինայ առնուազն երկու ուրիշ նոր եւ ընդգրածակ Եկեղեցներու, ուրիշ կեդրոնական թաղերու մէջ, նոր սերունդը կրօնական եւ հոգեւոր կիանքի մօտեցնելու, աստուածային պաշտամանց վարժեցնելու եւ թոյլ չուալու որ զանազան յարանուանութեանց ժողովարաններու եւ հաւաքավայրերու մէջ մոլորին անոնք։ Իրանի մայրաբազարի պատուական հայութեան արժանապատուութեան եւ բրիսունէական բարոյական կեանքին պահանջն է ասիկա եւ անտեսենք աղէտալի։ Այս պահանջին ստիպողականութիւնը, բնականարար Եկեղեցւոյ պաշտօնէից աւելի որոշապէս զգալի եւ տեսանկի, կարեւորութեամբ յանձնեցի պատկան մարմիններու ամենալուրջ ուշադրութեան։

Թէ հրանի մէջ յոյս կը տեսնան Իրանի զոյլ հայութերթերը «Վերածնունդ» եւ «Սլիք»։ Այցելեցի երկու քին ալ Պատ, Խմբազիրներուն, իրենց խմբազրատանց մէջ, եւ հաղորդեցի Զեր Ամենապատուութեան օրնութիւններն եւ սիրալիր ողջոյնները։ Բացի Համայնական Խորհուրդէն, կան նաև Հ. Բ. Բ. Միութեան Մամնանիւլ մը, Եկեղեցամիրաց Կանանց Միութիւն մը եւ Աղքատախնամ երկու մարմիններ։ Քաղաքի լաւագոյն թաղի մը մէջ կը գտնուի հայկական ակումբը, ուր հաւարոյթներ եւ զրօսանքներ տեղի կ'ունենան երեկոնները։ Համայնականը քաղաքի սահմաններէն դուրս կը հնկէ նաև մերձակայ հայաբնակ գիւղերու Եկեղեցական եւ հանրային գործերու վրայ։ Ասրպատականի թեմը, Գեր. Տ. Ներսէս Սրբեալու. Մելքիթանգեանի առաջնորդութեան տակ, ոնի աւելի քան 20,000 հայութիւն մը Գաւրէժի եւ շրջակայ գաւառներու մէջ, Եկեղեցինե-

րով եւ ժողովրդական հատատութիւններով, որոնք կը կառավարուին Գերաշնորհ Առաջնորդ Սրբազնի նախազահութեան տակ գործող Համայնական Խորհուրդի մը եւ Եկեղեցեաց Հոգարարծութեանց կողմէ։

Բովանդակ երկրին մէջ Իրանահայութիւնը կը վայելէ տնտեսական եւ քաղաքական ամէն ազատութիւն։ Բացի հողագուրեկ եւ աղքատ զիւղացիներէն, քաղաքներու եւ զիւղաքաղաքներու բնակիչները քա արար եւ պատուաւոր ապրուստ ունին։ Անոնց մէջ կան բազմաթիւ մասնագէտներ, արենատաւորներ, զեղարուեատագէտներ, մեծ եւ փոքր առեւտրականներ, պետական եւ զանազան հաստատութեանց եւ հիմնարկութեանց պաշտօնեաններ։ Բոլորն ալ հաւատարմութեան զգացումներով լիցուած են կառավարութեան հանդէպ եւ սիրով կը կատարին իրենց քաղաքացիական պարտականութիւնները, որոնցմէ մին է պարտաւորիչ զինուորական ծառայութիւննը, զինուորական տարիք եւ յարմար ֆիզիքական ունեցող այր մարդոց համար։ Շնորհին Իրանի վերածնութեան մեծ Շահնշահին՝ Միզա Փէնչվիի կատարած ընդհանուր բարենորոգութեանց վերջ գտած են նախկին նախապաշտօնութիւնները, խորութիւններն ու ցեղացին հակարութիւնները, եւ կայսրութեան բոլոր ժողովուրդները սիրոյ եւ համերաշխութեան ոգեսով կ'ապրին եւ նոյն եռանդով կ'աշխատին յօգուտ երկրի ընդհանուր վերթիքին։ Իրանահայութեան աշխատութեան բաժինը, ինչպէս միշտ, այժմ եւս զնանատեղի եւ արժանաւոր բարձրութեան վրայ կը գտնուի։ Ատիկա կը տեսնուի զլիսաւոր բաղաներու եւ մանաւանդ Թէ հրանի մէջ, որ երկրի ընդհանուր լուսաւորութեան կեզրոնն է։ Փափաքելի է որ ընդմիշտ պահուի այդ դիրքը։

Թէ հրանի մէջ անցաղբային անհրաժեշտ գործողութիւնները լրացնելով մեկնեցայ գէպի Պատրա, հարաւային երկաթուղարին զծով։ Ահուազէն ինքնաշարժով անցայ Ապատան, յետոյ Քարուն գետի վրայէն նաւակով Խորհրդամշահ, նորէն անկէ ինքնաշարժով, անապատի մէջէն, գէպի Շաթ-իւլ-Արալ, որուն վրայէն նաւակով փոխաղրուեցայ Պատրա, ուր մնացի մէկ զիշեր ժամատան մէջ, Սրբանապատի Տ. Խորէն Քահանայ Քասապեանի խնամբին տակ։ Յաջորդ օրը

իրկաթուղարքին զնացրով միկնեցայ Պարային և Օգոստոս 6ին Պալտատ հասայ և նիւրընկալունցայ առաջնորդաբանի մէջ : Դեր. Տ. Ռուբէն Սրբեպս. Մանատիանի հրաւորով եկեղեցւոյ մէջ պատարագեցի և քարոզեցի հնատեւեալ կիրակի օր ի մխիթարութիւն հոգեսէր հաւատացիաններու, որոնք եկած էին ընդունելու Մայր Սթոռի սրբազն պատգամներն ու օրինութիւնները : Խորին շնորհակալութեան պարտք կը զգամ Դեր. Սրբազն Հօր իր սիրալիք և թանկագին աշակցութեան համար : Եոյնպէս տեղացի պատ. ազգայնոց, որոնք ազնուութեամբ իհիրասիրեցին զիս և ընծիռեցին հարկ եղած օժանդակութիւնը նամբորդութեանս վիրաբերեալ կարգադրութեանց մէջ : Պալտատէն միկնեցայ Օգոստոս 11ին և Պամասկոս հասայ յաջորդ օրը զիշերուան ժամը 10ին : Այցելեցի Դամասկոսի թեմի կաթ. Փոխանորդ Գեր. Տ. Եփրեմ Արքեպս. Տոնմունիին : Դեր. Սրբազնը ընդունեց զիս առաջնորդաբանի սրահին մէջ և մէկ ժամուայ սիրալիք տեսակցութենէ յետոյ զիւրութիւն տուաւ տեսնելու եկեղեցին և Ս. Աթոռոյ կալուածները : Իր տուած տեղեկութեան համաձայն թեմի հայութեան թիւն է 13,000, սրտերազմի հնտեւանքով մեծ մասամբ նիւթական դժուարութեանց մասնուած : Սուրբոյ վերջին կրիւներու վտանգաւոր օրերուն քաղաքի անապահով թաղերու հայ ժողովուրդը ապաստան գտած է վանքի, վարժարանի և եկեղեցւոյ կից շենքերու մէջ, մինչեւ խալազութեան վերահաստառութիւնը : Դեր. Սրբազնը բարեհանեցաւ փոխազարձել այցելութիւնս Ս. Աթոռոյ գործակալ Տիարքիէլեանի ընկերակցութեամբ : Դամասկոսէն Հայքա տանող երկաթուղարքին զնացրները զինուորական փոխադրութիւններու յատկացուած ըլլալով, ստիպուեցայ Պէյրութի ճամբով անցնիլ Հայքա : Մեկնեցայ ինքնաշարժով Օգոստոս 15ի առաւոտուն և կէսօրին հասայ Պէյրութի առաջնորդաբանը : Լիբանանի Առաջնորդական Փոխանորդ Հոգ. Տ. Ներսէս Վորդ. Յարութիւննեանի ընկերակցութեամբ Անթիլիաս զացի և ներկայացայ կիրկիոյ կաթ. Աթոռոի Գեր. Տեղակալ Սրբազնին : Գեր. Խաղ Սրբազնէն լսած ըլլալով մեր Հայաստաննեան առաքելութեան մանրամասնութիւնները, տեղեկութիւններ տուի մասնաւորապէս

իրանի և Իրաքի հայութեան ներկայ վիճակի մասին : Յետոյ նորին Բարձր Արքագութեան արտօնութեամբ այցելեցի նորակուոյց զեղեցիկ Տաճարը, Նահատակաց Յուշարձանը, երկու երջանկայիշատակ կաթողիկոսներու զերեզմանները, վանքը, ժառանգաւորաց Վարձարանն ու Ընծայաբանը, Տպարանը և Մատենադարանը : Միջնորդականի կապոյտ եղերբին վրայ զմրուխտ կանաչներու մէջ աղամանդի պէս փայլուն Ա. Գրիգոր Լուսաւորիչը, իր շողերուն մէջ առած հոգեւոր և մտաւոր վերածնութեան զեղեցիկ ու անուշ բջիջներ, արդարեւ նուզեկան մեծ մխիթարութիւն կը պատճառէ հայ զգացումներուն, եւ ի խորոց սրտի օրինել կուտայ լիշտատակը անոնց որ կերտեցին զայն : Անէն յաջողութիւն անոնց որ արժանաւորապէս կը վայելին զայն ու զբարերող կեանքով պիտի փառաւորեն զայն : Անթիլիասէն վերադարձայ Պէյրութ, ուր հիւրընկալուեցայ առաջնորդաբանին մէջ Հոգ. Հայր Ներսէս սի ազնիւ հոգածութեան տակ, եւ յաջորդ օրը նամբայ ելայ զէպի Հայքա և երուսաղէմ, ուր հասայ Օգոստոս 17ին : Բացակայութեանս ժամանակաշրջանը, Ապրիլ 7էն մինչեւ Օգոստոս 17, կը կազմուի հնատեւեալ կերպով . ութ օր երուսաղէմն երեւան, քանի և մէկ օր ի Հայաստան, վաթսուն և հինգ օր երեւանէն երուսաղէմ և երեսուն և ինն օր ծննդավայրիս մէջ : Վերադարձի օրերուն մէջ կան վիզէի համար տասը օրերու սպասում Պաքուի մէջ, եւ երեսուն օրերու ուշացում թէ հրանի մէջ, Միջազետքի կուներուն պատճառաւ :

Զեր Ամենապատուութեան ներկայացուցած էի ժամանակին Սզգային-Եկեղեցական ժողովներու տեղեկագիրները և այժմ ներկայացներով ճամբորդութեանս և ուխտազնացութեանս մասին սոյն ամփոփ տեղեկատրութիւնը, կ'օրնենմ Աստուծոյ ողորմութիւնը որ վտանգաւոր ու գժուարին պայմաններու մէջ ապահով երթ ու զարձ շնորհեց անարժանիս երթալու և բերելու Զեր Ամենապատուութեան և Պատ. Միարանութեան Մայր Սթոռի և Հայրենիքի ներկայ վիճակի տոյոգ պատկերը, այնչափ անհրաժեշտ Ա. Աթոռի համար և բոլոր եկեղեցամբ և զերմենանդ այն հոգիներուն համար, որոնք կը հնտաքըրուին եւ կը զբաղին եկեղեցւոյ և Սզգի ներկայով ու ապագայով : Դժբախ-

տարաք ներկան Յուլիս ամսուն պատերազմի արհաւիրըներուն մէջ անցաւ եւ գարծեալ Ազգին պատուական զաւ ակները հազարներով պիտի զրհաբերուին պատերազմի դաշտերուն վրայ եւ միջիններով պիտի տառապին իրենց ընտանիեկան յարկերուն տակ, վշտի, հոգեկան անձնութեանց ու ապրուատի զըժւարութեանց մէջ: Այս գառն իրավանութեան առջեւ Զեր Սմենապատուութեան եւ Պատ. Միաբանութեան աղօթեներուն կը կարօտին ամէնքը, որպէսզի շուտով զարդին արին նահեղութիւնները եւ արդարութեան ու խաղաղութեան արեւը ծազի երկրի վրայ: Կը մաղթեմ Զեր Սմենապատուութեան եւ Պատ. Միաբանութեան քաջառողջութիւն եւ հոգեկան արիութիւն, որպէսզի Ա. Սթոռ կարենայ անարգել ու անխռով շարունակիլ իր զարերու նախախնամական դերը յօդուանելուցուոյ եւ Ազգին:

Մատչելով ի համբոյք Զեր Սմեն. Ս. Ազոյն  
Մնամ Զեր Սմինապատռութեան  
խոնարհ որդի

10 ԱԵՎԸ. 1941, ԵՐԵՎԱՆԻՒՄ

ՃՈՐՈԿԱՆ Ս. ԷԳՄԻՈՅԵ

Էջ միածին ի Հօրէ եւ լոյս փառաց ընդ հօմ,  
Չայն հինչեցին անդապատէսք անդրնեցոց:

Տեսեալ ըզլոյս մեծ հայրապետին Գրիգորի,  
Պատմէր ցինծութեամբ հաւասացեալ արքային:

Եկայք տինեսցուք սուրբ քջառանին լուսով. Քանի ի մաս ծագեաց մեզ լոյն ի Հայութան

## **measuring**:

ԶԳԵՍՏԵՂԵՆԵՐՈՒ ՀԱՎԱՆԱԿՈՒԹԻՒՆ  
Ի ՆՊԱՍ ՍՊԻՐԻ Հ.0.3 ԳՈՂԹՈԿԱՆՆԵՐՈՒԹ

Ամենազարդ Մբազան Պատրիարք Հօռ  
մասնաւոր հրաւերով Եռուսաղեմի Հայ Տիկ-  
նաց Աղքատախնամ Միութիւնը ի նախա  
Սանհանքին գալրող Սուրբ Կայոս ազգային-  
ներուն, Եռուսաղեմի հայ ընտանիքներէն  
հաւաքէց 1057 կտոր զանազան կարգի զգես-  
տելիներ և 141 զոյլ գուրզայ և կօժիկ,  
ընդամենը 1198 կտոր: Խակ անոնք որ չըկա-  
րա լացան զգեստելիներավ մասնակցիլ, այդ  
նպատակին համար քրիստոնական Եպիսկո-  
պուր, որոնց համացումարը Եղան 22 Պաղես-  
տինեան Օսկի և 70 Միս:

Յիշեալ Միուրիինը իր հաւաքած զգեստը կններ, երեք հակերու մէջ ամփոփուած, և հանգանակուած զումարը յանձնեց Նորին Ամենապատուըրեան, որ դրամը ամփչապէս դրէց Կիլիկիոյ Կառավիկոսական Տեղապահ Գեր. Տ. Եղիշէ Ա. Արքեպաս. Կարօնանի ու խնդրեց անկէ, որ զգեստեցներու հակերը առանց մասսի սահմանազիսէն անցնելու համար կատարէ հարկ Եղած դիմումը Լիբանանի Մաքսային Վարչութեան մօս: Երբ սպասուած արտօնութիւնը հասնի, հակերը պիտի դրկուին Սուրբ Նպատակառոց Յանձնաժողովին, իսկ հանգանակուած զումարով Պեղութիւն մէջ պիտի զերւին զգեստեղեններ ու պիտի տրուին նոյն Յանձնաժողովին:

Ամեն. Օ. Պատրիարք Հայոք, հանգեցն  
հայրական օրհնութեամբ, իր ընուհակալու-  
րիւնը կը խայնէ քէ' հանգանակութեան  
մասնակցող Եռուսաղէմաբնակ բարեկե ազ-  
գայիններուն եւ քէ' Եռուսաղէմի Հայ Տիկ-  
նանց Աղքատախնամ Միութեան ժառան  
Աշենապետութիւն ու ազնիւ անդամութինե-  
րուն, որոնք սիրայօժան ընդ առաջ երա-  
լով իր հրաւերին՝ գովելի եռանդով լծուե-  
ցան զարծի՝ ի մսիքարութիւն Սուրբ իրենց  
կուրօն ազգակիցներուն: